

Խաղտեաց իշխան ու զօրավար՝ Միւրայէլի շինած՝ և Սամաթիոյ՝ վանքը։ վերոյիշեալ կրինտոսը կրկին զրկուեցաւ թագաւորէն՝ որպէսզի Ապուլզանըմի կամ Թուոնիկ պատըրկի գաւառը ընդունի. միւս կողմէ Տարոնեցոյն որդիները՝ կամ հանգուցելոյն հօրեղբորորդիները խնդրեցին Ուլնուտը առնուլ՝ և իրենց հօրեղբորորդոյն գաւառը իրենց տալ. որովհետև ապրիլ պիտի չըկարենան, եթէ կայսրը՝ իրենց հօրեղբորորդոյն գաւառը գրաւէ. թագաւորը անտալով իր բնական բարութեան՝ խնդրեցը կատարեց և Ապուլզանըմի՝ իրենց հօրեղբորորդոյն գաւառը իրենց տալով ընդունեցաւ Ուլնուտը իր բոլոր շրջակայով։

Տարոն գաւառը երկու մասի բաժնուած էր. մէկուն կը տիրէին Գրիգորիկ մագիստրոսի որդիները, միւսին՝ անոնց հօրեղբորդիները, — Ապուլզանըմի ժառանգները։

Պերփիեոսովէնի գծած այս պատկերին մէջ կը ներկայանան մեզի հայ իշխաններու ընտանեկան յարաբերութիւնները՝ որոնց մասին այնքան թիչ տեղեկութիւն կ'աւանդէ Հայոց Պատմութիւնը՝ ընդհանրապէս հանդիսաւոր ու թագաւորներով զբաղած՝ ինչպէս ամէն հարազատ ողբերգութիւն։ Հայկական հոգեբանութեան էջ մ'է ան. անբուժելի նախանձ ազգակիցներու դէմ, ի վերջոյ դիմում դէպի օտարը՝ իրարմէ ազատելու համար։ Եթէ ծագման հնութիւնը կարող ըլլար նաև աստեղը ազնուականացնել՝ ազգային բարքերէն շատեր այս պատուոյն արժանի պիտի ըլլային։ Առանց ո՛ր և է ճիգի օտար կայսր մը կը տիրանայ հայ հողին, բաւական էր ազատութեան մէջ թողուլ անոնց իշխողները։ Մեզ կը վերաբերի արդիւնքը՝ զոր ընդհանրապէս կ'ընծայենք օտար աշխարհակալներու։ Բայց եթէ պատկե-

րին մէջ գծուած տեսարանը տխուր է՝ նկարիչը իր անձնաւորութեամբ կը մեղմացնէ անոր տպաւորութիւնը. հայ ծագումով այդ մարդը, գրագէտը, Ալապէս միանգամայն կ'անցնին առջևնիս ցեղի թերութիւնները, իր մեծ յատկութիւնները, Ստուերներու ետև՝ լուսաւոր հորիզոնը՝:

Հ. Կ. Տ. ԱՍԷՆՅԱՆ

ՄԱՍ ՏՈՒՆՍ

(Աճեւոր քրոջ)

Հեռաւոր տուն վաղեմի,
 Բաց՝ ազատ այն մարգին վրայ,
 Չոր գերդ մանեակ մը թըրթըռուն կը զըրկէր
 Գեատակը շուրջ, որուն մէջ
 Կը ցուլային թուխ արձաններ՝ մամապատ
 Խարիսխներով. և ցանկէն ներս՝ փետրաւոր
 Երգչներու բարեբաօտիկ արթունք՝
 Տունկերը թաւ հինաւուրց,
 Ամայացած կանաչաւտ գարստտան,
 Իմ երագող հոգիիս՝
 Դիւթանքներու, հրաւէրներու պարգեւիչ.

Վաղեմի տուն, չես գիտեր
 Թէ որմերուդ միջև գուն
 Գեղածիծաղ գարուններու ո՛րքան շող,
 Ի՛նչքան փայլակ ծրարեցիր.
 Նախկին ուսումն, առաջին սէրն, առաջին
 Վիշտի, ու գանձերը յուսթի՝
 Ճօի յոյսերուն՝ անմահական կոյսերուն,
 Ոտիս ամէն արցունքի,
 Գերազոյն՝ վե՛ն գեղոյ օրհնեալ փմեռներ,
 Որ ըզքեզ, ո՞վ հեռաւոր տուն վաղեմի
 Կը պընձէին ծաղիկներով, աստղերով,
 Կը պընձէին թեւերով։

Եթէ երբեք տօնական օր մը լըտեմ
 Տըզոց ճիչերն ու ծիծաղ,
 Կամ սոխակին դայլայիկները՝ գիչերն.
 Եթէ անուշ, քօզաւոր, յամըր հովիկն
 Ինձ ծառերու բրէ՛ բոյրն
 Եւ զանգակին կամ զանշիւնն,
 Ինչպէս որ այն իրկուններն,
 Փախած՝ բեկբեկ ժամերը ինձ կը դառնան
 Կ'արթըննայ մէջըս կենդանի յիշատակն
 Իմ առաջին բնակութեանս,
 Եւ, հեռաւոր հին օճակ,
 Քեզ կը խորհիմ, քեզ կու լամ, քեզ կը դառնամ
 Թարգմ. Հ. Ա. ՂԱԶԱՆՅԱՆ
 Վիտորիա Ալգուալ

1. Լատին commerciarus «պրոտոսպատար» տիպոսները կը կրէր Միքայէլ։
 2. Փսոմաթիա՝ Պերփիեոսովէնի ժամանակ,
 3. Յարջորդ գլուխը կը նուիրէ Պերփիեոսովէն Արարատ նահանգին։